

Իշ պու. Բուզնասե հաթթատա իբի տեֆա, ետնի սաը վե բեհշեմեյե կիւնդէրի նեշը օրւնաճաղ որը :
Ֆիւսթը Նեխթանետե Մեճմաւը Հափատիսէ ապօնաթ օրնաթ իշին սեճեվի 50 զուրուշ վե աթը
այլը 50 զուրուշ տուր : Վայտաթ օրնաթաթա սեճեվի 60 վե աթը այլը 55 զուրուշ տուր :
Տաշաւարտա, բուսթ իւնդէթի իւնդիլիլիլ օրաւաթ, Մեճմաւ այլ ապօնաթ օրնաթ իշին սեճեվի 60
վե աթը այլը 55 զուրուշ. վե ապօնաթ օրնաթ իշին սեճեվի 70 վե աթը այլը 40 զուրուշ տուր :

օլան գօմիսսիօնու հուզուրունտա :

— Գայիմէ պէտէլն օլարագ թաշ րալարտան կէլէն նագա ագճէ, ճէ ման ալթը եիւզ սէքսէն տօգուզ պին իբի եիւզ տօգսան իւշ ատէտէ պալիզ օլմուշ տուր :

— Վիւքէլայը Տէվլէթը Ալեյնին գարարը, վէ վագի օլան միւսաատէյի սէկիւյի հազրէթը Փատիշահի միւգ թէղասընձա, վէլինիմէթի պիմինէ թիմիզ Փատիշահըմը Սուլթան Ապա իւլ Ագիզ Սան հազրէթլերինին վէլա տէթ կիւնլերի, քի մահը Հապանը մուազգամըն օն պէշնէի կիւնիւնէ թէ սատիւֆ իտէր, վէ Ղիւլիւսիւ Հիւ մայուն կիւնլերի տախի քի մահը զիւ հիճճէյի շէրիֆինին օն եէտինձի կիւ նիւնէ թէսատիւֆ իտէր, սէնէ պէ սէնէ, եանի հէր սէնէ պու իբի կիւն տէ տախի կէմիլէր ղանձագ տօնա թըպ, թապիալըրտա թօփ աթըլա ճագ, վէ Գաբուլար թաթիլ իպէճէք, վէ ախշամլըը հէր քէս հատսլէրին ճէ խանլէրի բիշկէահինէ գանաիլ տօնանմասը եաքաճագ վէ սայըր շէն լըբէր վէ էյլէնճէլէր օլաճագ, Բապ պիմ նիշէլէրի իլէ ղաթը հազրէթը Հահանէյի մէսրուր, վէ ըստըգայը թէպանլէրինի տիշատ պուլուրօուն, լմին :

— Իզթիգարազ իւզէրինէ, ապա լադըրտը իթմէմէսի իչիւն, Լէվրէթ Հէրօլտտա մախսուսէն Պապը Ալի տէն էմր իւ թէնպիհ պուլրուլմուշ տուր :

— Սէր ադէր (Իւշտի բաշա հագ րէթլերինին տախի կիւմիւշ—) սմա նիլէ նըշանը զնշանը թէպտիլ օլու նուպ, պիւրգըթա պըրլանթալը նըշան իթա սրուլուլմուշ տուր :

Պու կիւնլէրտէ, Թօսունեան Կու միտաս աղա, Թիթանէտէ Վահմուտ բաշա ճափիսի ճիվարընտա, Թահթա խան տէրուճինտէ, Չ նումէրօ իլէ մուրագգամ օտայը քիւշտ իթմիշ օլտուղունտան, անձալիլէ սուհուլէթ օլմագ իչիւն ղագէթալարա տպօնաթ եազըլմայա արղըբէշ օլանլար, հէր հանիլը ղագէթալը իսթէրլէրտէ, ապօ նաթ եազարըրապիլէճէյինի խասսէթէն իլան իտէր :

Բազար էրթէսի, սալը, չարշամ պա, բէնլէմիլէ վէ ճումաա էրթէսի կիւնլէրի սաաթ տէօրթտէն ախշամըն օնուհա գատար մէզքիւր օտաաա պու լունաճալը, ճումաա վէ բազար կիւն լէրի, (Օրթաքէցտէ Թաշ նէրտիպան տէ, Թէլի միւլիլիֆի Պ. Վիլգուրուն գրաթթխանէսինտէ պուլունա ճաղը պու մահալտէ իլան օլունուր :

ՄԵՍԲԻԻՔԵԱԹ ՎԵ ԵՎԱԿ	ՍԱԼԸ			ԶԱՐԸԱՄՊԱ			ԲԵՆԶԵԻՄՊԻ ՓԵՏՐՎԱՐ 1		
	Սաղա	Էօյլէ	Վիշա	Սաղա	Էօյլէ	Վիշա	Սաղա	Էօյլէ	Վիշա
Մէշտիլէ լիւա	183 20	183 20	184 .	186	185 30	185 .	184 20	183 10	
Եիւրիլէ կիւմիւշ	36 5	36 5	36 10	36 20	36 20	36 15	36 10	36 5	
Միւլմիլ պիլ	74 20	74 20	74 30	75 .	75 .	74 30	74 .	74 .	
Օն ղէնլէր թէրթիպաթ ֆ" ալըն	45 20	45 20	43 .	43 .	43 .	43 .	43 .	43 .	
Գօնօլթաթ	74 .	74 .	73 .	73 .	73 .	73 10	72 30	72 50	
Ճէտիա	73 .	73 .	72 .	72 .	72 .	72 10	71 30	71 30	
Փայիլի ալընլը									
Սէհիթ			57 2	57 .	57 .	57 .	58 .	58 .	
Ինիլիլ լիւա	202 20	202 20	202 2	204	203 30	202 1	202	204 20	
Եիւրիլ Փրանդ	137 2	137 .	137	138 30	138 20	139 .	138 10	137 20	
Պէշ Փրանդ	38 30	38 30	38 30	39 10	39 .	39 20	39 20	39 10	
Իմէրիալ	161 .	161 .	161	162 30	162 20	163 20	163 20	164 20	
Գարսոփանց	35 20	35 20	30 30	31 .	30 30	31 .	31 .	30 30	
Գրիմիլ չարդիլ	94 .	94 .	94 .	95 .	94 30	95 30	94 20	94 .	
Պէշիլ Եարմիլ օ/օ տէ	62	62	62 .	62 20	62 20	63 20	63 20	63	